

ԱՅՆՊԵՍ ՏՐՏՈՒՄ, ԸՆՉԱՆՔՈՎ...

Այնպէս իրա՞ւ, մըտերիմ ուզեց հոգին իմ բացուիլ
Մուրացիկին, որ, մուրին, օրինելին իր բուխ ալ սրտին,
Լոյս ու ծաղիկ թէ ըլլար, զաւկըներուն իմ բաշխեց:
Իմ զաւակներըս, Աստուած, խաղը ու տարբեր ալ այնան...

Իմ զաւակներըս, խելն մարդ, հեռո՞ւ այնան, զիտիայիր...
Յանուն անոնց արեւին՝ արծարն ափիդ մէջ ինկող,
Աղօրքի պէս՝ երգ ծրվուն, վիշտի պէս լուրջ քող հնչէր:
Օրինելինը, մա՛րդ, մուրին հետաւ հոգիս հեռուներ...:

Այնպէս տրտում, ըղձանին՝ ուզեց հոգին իմ բացուիլ...
Բայց կոյր էր ան: Ու սրէս՝ պատիկ հրճուանի մ'ամբարիչ։
Պիտի երբեք չընանչնար անցորդը զինի ողորմող,
Պիտի երբեք չըսեսնէ՛ր խըռովլին անոր հոգիին...:

Բայց լուսուէին, պա՛հ մը գէք, սառած բիբերը անոր,
Ու տեսնէ՛ր, պա՛հ մը միայն, սրդան՝ ալիք մ'իր սրտին,
Այնպէս հերմակ, այնպէս խոր, որուն յուզումը, մուրին,
Ծառերուն տակ արտասուել զինիլ տանէր, առանձին...,,

Գուցէ ներէ՛ր — բարի՛ մարդ — սրտիս հրճուանին ամբարիչ՝
Եր կուրուրիւնը ըընորի մ'իրեւ առնող երկինին:
Իմ պատիկներըս, խելն մարդ, հեռո՞ւ այնան, զիտիայիր.
Յանուն անոնց արեւին՝ արծար, արցունի, ափերուդ...:

31 Յուլիս 1942

ՇԵՆ - Մ Ա Հ

